


## ՃԱՐԻ ԼԵՒԱՆ ԲԱՇԱԼԵԱՆԻ

Սիրելի Նախագուհ, սիրելի հայ-  
րենակիցներ,

Իմ համեստութիւնս երբեք այսքան  
մեծ փորձանքի հանդիպած չունեք: Ես  
կը կարծէի թէ ինձի համար կարելի  
պիտի շրլլար մէկ-երկու ժամ շարունակ  
նստիլ, անազաշտովան, գովեստներու  
տեղատարափի մը տակ: Բայց սուրբե-  
րուն նման որ անարառունջ կը հանդուր-  
ժեն ամէն տանջանքի՝ ի սէր իրենց  
բարձր խաչալին, ևս այ համակերպու-  
թեամբ տարի այս փորձութիւնը յանուն  
այն կուռքին որուն ջերմեռանդ երկր-  
պագուն ենք մենք ամէնքս, ըսել կ'ու-  
զեմ Հայ Լեզուն:

Այն շատ բարեացակամ ու զգուտ-  
կան խօսքերուն մէջ որ բառեցան այս-  
ուեղ, իմ զգայնութեանս ամէնէն աւելի  
դպչող խօսքերն անոնք եղան որ ի վեր  
կը հանէին իմ անսահման սէրս, իմ ան-  
հան պաշտամունքս մեր լեզուին նկատ-  
մամբ, եւ այն ծառայութիւնները որ  
կրցեր եմ մատուցանել անոր անաբառ  
ու անսպիւտ պահպանման, անոր գե-  
ղեցկացման ու ճոխացման համար: Ա-  
ռաջին օրէն աշխատեր եմ որ անիկան ըլ-  
լայ ճիշդ ու ճկուն զործիք մը, յու-  
րաբուած, յու ազուցուած, ճեռքի հյու-  
նապանդ զործիք մը, կերպաւորելու  
համար մատծումներդ ու զգացում-  
ներդ: Իմ սերունդս անշուշտ այս զոր-  
ծիքը պատրաստ զառի իրմէ սուջի սե-  
րունդէն, — Գրիգոր Օտեան ու Պետրոս  
Դուրիան, այս երկու քրիստոնյաց լիշելով,  
Հայ լեզուի մէծ վարպետներ եղած են:



ՅԵՄՈՒՆ ԲԱՇԱԼԵԱՆԻ

Բայց իրենց յաջորդող սերունդը, որ  
մերն էր, իրեն վատահուած նուիբական  
աւանդին արժանի գանուեցաւ, տափկա-  
կրնամ բաել արդար հպարտութեամբ :  
Այն վախանցումի շրջանին ուր սկսու-  
մեր սերունդին զրական զործունէու-  
թիւնը, հարկ եղաւ կարառել, յասպահել  
ու մէկզի նետել շատ բան որ թօննէր  
կոմ զոսացեր էին, պատուաստել շատ  
բան որ անհրաժեշտ էին այն յարանո-  
րոց կերպարանախոսութեան համար որ  
լեզուի մը կեսանքին անհրաժեշտ պայ-  
մանն է, ու արդիւնքը եղաւ այն աշ-  
խարհարարը որ սկսու տիրապետել ա-

բեւմտահայ գրականութեան մէջ անց ցեալ գարուն վերջերը, որ մեր պարծանքն է այսօր, եւ որուն համար կրնանք ըսել, ինչպէս ուսւ մեծ գրագէտը իր մայրենի լեզուին համար, թէ մեր մխիթարանքն ու ապաւէնն է այն անձկութեան, տարակոյսի եւ ցաւի օրերուն ուր կ'ապրինք: Մեզմէ շատերուն համար, որ հայրենի հողէն դուրս ծնած ու մեծած ենք, լեզուն է զյանաւոր կապը որ մեզ կապած է Հայութեան. որովհետեւ, եթէ կարելի չէ բուել թէ իր լեզուն զիացող ու սիրող ամէն Հայ՝ Հայ է մտքով ու սրտով՝ բայց իր լեզուն զիացող ու չոփրող Հայ՝ պակասաւոր ու անդամահասուած Հայ մըն է աներեւոյ:

Այս հանդէսին գաղափարը ունեցող եւ զայն կազմակերպող բարեկամները կարծեմ չեն զիաներ թէ ան կը զուգաղեղի — շատ հետանիները պիտի երթանք — այն օրերուն ուր գրական զործունէութիւնս սկսած է: Թոյլ տուէք ինձ լիչել այսուղ արդ զործունէութեան չորս զյանաւոր հանդրուանները:

1884 Յունուար 1ին էր որ Մասիս օրաթերթի խմբագրութեան մէջ մտայ: Նախորդ տարին, Օգոստոսին, տաւրուեր էի Պէրպէրեան վարժարանը եւ զործ կը վնասէի տուեւրական կամ սեղանաւորական տան մը մէջ իր պաշտօնեաց, ինչպէս մեր զարոցներէն ելլող զրեթէ րոլոր երիտասարդները: 1883ի վերջերը, բարեկամ մը, Կարապետ Գարակիւլեան, որ հիմա կարծեմ Ամերիկա է եւ որ տաեն մը Քուրաստան Մասիկանցի խմբագրութիւնը ընելէ յետոյ Ընտանիք շաբաթաթերթը հրատարակեց, — քեռորդին էր Պօղոս Պատնասեանի որ Սէր անունով թերթ մը խմբագրած է, — ինձի բառ թէ Մասիս օրաթերթին մէջ օգնական — խմբագրի մը պէտք ունէին եւ կրնայի երթալ ինք-

զինքս տուաջարկել: Յաջորդ օրը իսկ ներկայացայ Բիւզանդ Պօղաճեանի, որ թերթին վարիչն էր ի բացակայութեան խմբագրագետին, Կարապետ Խթիւձեանի, որ աշքի ծանր հիւանդութեանէ մը կը տառապէր այն օրերուն: Պօղաճեան, ակներեւ տարակուսանքով մը մտիկ ըրաւ տուաջարկութեանս, վերէն վար շափելով իմ անողեխ պատանիի գրեթէ մանկական կերպարանքս, առջեւս զըրաւ Թամիք և Թայմզի մէկ մէկ թիւ — տուաջին անգումն էր որ կը տեսնէի այդ թերթերը — եւ նշանակեց երկու պղտիկ լուր՝ թարգմաներու համար: Քիչ յետոյ տաւ կատարած թարգմանութիւնս, մէկ քանի թեթեւ որբագրութիւններ ըրաւ, մէկը կանչեց՝ զայն գրաշարաւուն տանելու համար, եւ այս անգամ շատ համակրական շեշտով մը, բառ թէ իրենց գործին կուգայի եւ յաջորդ օրէն կրնայի պաշտօնիս անցնիլ: Ինք ուելի զարմացած կը թուէր իմ մէջս զամած կարողութենէն, քան ես՝ իմ զիւրին յաջողութենէս:

Վեց ամիս յետոյ Մասիս կը միանար Արեւելքի որ տարւոյն սկիզբէն ի վեր լոյս կը տեսնէր զրատէր ու ազտամիտ երիտասարդներու խմբի մը կրզմէ, մինչեւ որ 88—89ին Արփիարեան ու ևս ամբողջովին մեր վրայ առինք անոր հագր: Հսն է որ երեւցան իմ առաջին նորագէպներու, հսն է որ Զօհրապ հրատարակեց իր տուաջին վէպը եւ տուաջին նորագէպները, Հրանդ՝ իր տուաջին քրոնիկները, Սիպիլ՝ իր տուաջին սուանուորները, Աղեքանդը Փանոսին՝ իր զաւեշտական սուանուորները, և Զօվաննեան՝ իր քմոծին պատմուածքները որութեան հրազդոյրը կը րիւրին:

1896ի վերջերը ստիպուեցայ հետո-

նուր Պոլսէն, որ առարի մը յետոյ կը վերագտանայի՝ մասնակցելու համար Հայրինիքի խմբագրութեան, Յովհաննէս Շահնազարի, այդ մեծ հրապարակագրին, և Արփիարեանի հետ։ Հայրինիքի յաստջ բերած խանդառագութեանը մինչեւ հիմա չէ մուցուած, և շեմ կարծեր որ թերթ մը այնքան կենդանի կերպով պատկերացուցած ըլլայ իր շրջանին ոգին որքան ան։ Խանդառագութեան ու հաւատքի օրեր էին, տիրող սարսափին տակ հազիւ հազ զապուած և ուեէ զնով արտայայտուելու հետուածու։ Նոր վերածնութեան հիմնալի շրջան, որուն նեցուկն էր մեր թերթը։ Անոր չուրջն էր որ հաւաքուած էին անոնք որ արդէն անուն մը շինած էին իրենց, և անոնք որ իրենց անունը կը կերտէին։ Զօհրապ, Կամսարական, Հրանդ, Զօպանեան, Երուանդ Օտեան, Վահրամ Մվաճեան որուն մուցուած րլուլը զրական մեծ անիրաւութիւն մընէ, և այնքան ուրիշներ։

Դէպքերը նորէն կը ստիպէին զիս հետահալ կ. Պոլսէն։ Այս անզում, 1898-էն մինչեւ 1900 Ապրիլ ամիսը, Լոնսոնի մէջ նոր Կեանիք հրատարակեցի։ Թերթին զիխաւոր աշխատակիցներն էին Արփիարեան, Երուանդ Օտեան, Սուրէն Պարթեւեան, որոնք տաեն մը Լոնսոն ապրեցան ինձի հետ։ Զօպանեան նոր Կեանիք ստացին թիւին մէջ էր որ հրատարակեց իր հանրածանօթ Օրորդ հոն է որ լոյս տեսաւ Միքայէլ Կիւրմեանի այնքան ազմկայտույց վէպը, Մարտիկ աղան, Տիկին Մարի Մվաճեանի նորովէպները, և այնի։ Խմբագրական եւ վարչական բոլոր հոգը իմ վրաս էր։ Նոր Կեանիք ամիսը երկու անգամ լոյս կը տեսնէր, 32 սեպտ էջերով։ Մէկ զրացը մը պանէի, որ զիշերը ցերեկին

խոռնելով, հազիւ հազ կը բաւէր ցրուելու եւ շարելու, եւ թերթը կանոնաւորագէս հասցնելու ամսուն 1ին և 15ին։ Հազար օրինակը, ապուելէ յետոյ, ես կը ծալլէի, զօտիները կը հազցնէի, հասցէները կը գրէի, գրոշմները կը վակցնէի եւ շարկելով կը տանէի նումակատան կը յանձնէի։ Շարուած էջերը կը տագագրուէին անզլիական ազարան մը, Աւէսթպարըն Կրովի ստորերկրեայ երկաթուղին զիմաց, զառիվայրի մը զլոււիը, Պ. Մթէտի մօտ։ Այս առթիւ, ներեցէք որ պատմեմ ձեզ, քանի որ պէտք է քիչ մըն ալ զուարձանալ, զրուազ մը, որ կեանքիս զլխաւոր յաղթանակներէն մին կը կազմէ, յազթանակ մը անզլիական յամառութեան եւ պնդագլխութեան վրայ։

Այս Պ. Մթէտը պագարիւն Անզլիացի մըն էր, ասարօրինակ կերպով սակաւախոս։ Երբոր շարուած էջերը ապարան կը վոխաղըէի վարձքով տանուած սոյլակի մը վրայ, զոր անզլիացի ազայ մը կը քաշէր կը տանէր, մինչ ես քովն ի վեր կը քարէի, — Պ. Մթէտ դէմս կ'ելլէր եւ ձեռքը երկնցուցած։

— Երկուքուկէս սոկին, կը մոլասը։ Տպագրութեան վարձքն էր տախիւ։ Գիտէք թէ ի՞նչ բաել է Լոնսոնի մէջ հայ ամսագիր մը հրատարակելը։ Այդ երկուքուկէս սոկին պատրաստ չէի ունենար յաճախ, եւ կ'աշխատէի ոգոքի Անզլիացին։

— Մոթըր Մթէտ, կ'ըսէի ամենէն անուշ ձայնավո, այսօր ապեցէք, վազը անպատճառ զրամը կը բերիմ։ Զէքի մը կը սպասեմ կոր…

— Եօ՛, կը պատասխանէր ցորոց շեշտագ մը, զրամը կանխիկ կուտաք ու կը տպեմ։

Համակերպելէ ուրիշ միջոց չկար։ Տարի մը անցաւ այսպէս։ Օր մը նո-

րէն, շարուած էջերը կը փոխադրէի Պ. Աթէտի մօտ, անգլիացի ազուն քոչած սայլակին քովէն, երբոր սարսափով տևայ թէ սայլակը դժուարաւ կը բարձրանար զատիվերէն և վասնպատոր դանդաշումներ կ'ունենար: Անձրեւ էր եկած և զետինը ցեխոստ ու լպրծուն էր: Տպարանի զործէ հասկցողները միայն կրնան բմբոնել թէ ի՞նչ ազէտք մը պիտի բլլար, եթէ սայլակը տապալէր ու էջերը թափէին. խեղճ գրաշարս մէկ քանի տմիսէն մէջէն չպիտի կրնար ելլիր: Առանց մէկ-երկուքի, ազուն ըսի որ սայլակին երկաթ ձողին մէկ կողմը անցնի. միւս կողմին ալ ես լծուեցայ, եւ սկսանք քաշել գէպի սապարանը: Պէտք է բանմ որ, այն առենուան նորածեւութեան համաձայն, ինչպէս Զօպանեան կրնայ վկայել, սիլինար բարձր զլիարկ կը հազնէի և երկայն բըտէն-կոր: Սայլակը յաջողութեամբ հասցուցինք մինչեւ տպարանին զուռը, գրիտիարկո հանեցի՝ ճակախ քրտինքը սըրբերո համար, երբոր յանկարծ գիմացո կոնդնած տեսայ Պ. Աթէտը, բայց բոլորվին կերպարանափոխ Աթէտ մը, ժպտուն ու ծիծաղերես: Դէպի ինձի յասաջացաւ, ձեռքս առաւ ու սեղմեց, եւ բառ:

— Պ. Բաշարեան, երբոր մարդ մը իր դործը այսքան ուժով կը սիրէ, ևս անկից չեմ վախնար: Այսուհետեւ, որքան ուզէք ես ձեզի վարկ կուտամ, իմ դրամս չի կորուէիր ձեզի ոլէս մէկու մը վրայ:

Եւ իրօք, ա՛յ կանխիկ վճարումի խոռք շըրտւ ինձի:

Իմ գրական կեանքիս շորբորդ հանդրադրեցի միայնակ, եւ որուն վրայ խմբագրեցի միայնակ, եւ որուն վրայ աւելի չեմ ուզեր խոռի, սիրելով

յուսաւ թէ ձեր յիշողութեան մէջ է անտակուէին:

Այս հակիրծ տեսութիւնը՝ կրնայի երկարել ու շատ բան պատմել ձեզի մեր գրական կեանքէն, բայց չեմ ուզեր շարաշար գործածել ձեր համբերութիւնը: Երբ վերջարան, պէտք է յայտնեմ թէ կը բաղձայի որ ինձի համար ըսուէր «Հայ լեզուի խղճամիս ու նուիրուած աշխատաւոր մը եղաւ»: Միտքս կուզայ հիմա մեր գրականութեան մէկ մեծ վարպետին, Սայեաթ - Նովայի, յորդորը: «Գիր սիրէ, զաւամ սիրէ, զափթար սիրէ»: Ես կրնամ ըսել թէ բոլոր ուժովս սիրեցի գիրը, գրիշը եւ գիրքը:

Կը մնայ ինձի շատ խորին շնորհակալութիւնս յայտնել Հայ Գրողներու Միութեան առենուապետին և պաշտօնակիցներուս որ այս հանգէսր կազմակերպելու գաղափարն ունեցան, մեր սիրելի նախագահին որ հակառակ իր փափուկ առողջութեան եկաւ ինձի ընծայելու իր հովանաւորութեան պատիւր և որուն բարեկամութիւնն ու համակրանքը իմ կեանքիս զլիաւոր պարծանքներէն մին պիտի ըլլայ, Տիկին Աւետիսեանին ու Զօպանեանին որոնք այսուեզ բերին իրենց բարեկամութեան տրիտուրը և իրենց խօսքին հմայքը, իմ վագեմի և սիրելի եղբայրակցիս, որուն հոյսկապ նամակին ընթերցումը գրական վայելը մը եղաւ ամէնուս, եւ բոլոր անոնց որ այս հանգէսրին ներկայ գանուելով կամ այս առթիւ իրենց համակրանքը յայտնելով ինձ գրաւորապէս, իմ միջոցուս յարգած եղան հայ լեզուն և հայ գրականութիւնը:

ԱԵԽՈՒ ԲԱՇԱԱՆ